

Օսմանեան



Համաստեղծութիւն

Եցեր «ԹԹՎԲԱԿԱՆ ԱԽՈՂՑ ԾՈՂԿՈՒՔԱԴ»:

ՖՈՒՇԱՒԻԼԻ

Սո զաւի ասիական գլորոցին մնագոյն
Թուրք բանաստեղծն է(1)։ Յոշորդ
չորս գարերու բոլոր բանաստեղծները զայն եր-
գած, անոր նմանում են. առաջ հանդիբա ան
կը մնաց մէկհասիկ, ամենէն ամնատ, ամենէն
վեր։

Մնած Հիմքեթի 912 թուին, Խիլէի մէջ
(Պայտատի վիւակէթ). Ֆուղովի երեմք Գոլին
չէ եկած : Մենաւ 975ին : Մեծ եպարքոս նի-
շանիշ Մենէկի փաշախ ուղղուած իր թուղթը,
ուր կը գանգատի որ Պայտատի բարեպաշտա-
կան հիմարկութեանց վերատեսները մնր-
ած են իրեն պարապ պաշտօն մը տալ, թըր-
քական կիրականական ամենէն հնաւա-
րը բանական յիշանակարներէն մէջէն է, անոր
մէջ կը գնանուի աս հատուածը, որ առաջ կարգ
անցած է. « Բարեւ տուի իրենց, շաբին բա-
րենց, բակով թէ կաշառք չէր որ առնէին »։

Ֆուղովի ուսանուած եւ արձակ գործերը
մնե մասամբ բացարձակապէս անթարժմանելի
են :

Իր գլուխուոր թիրթուածը կ'երգէ « Եէլա եւ
Մէնուն »որ, Արևելիք երկու ախորդ-իրահար-
ները, Բոյորովիք ինքանափա կործ մըն է, եւ
ոչ թէ նմանողութիւն մը նեղամի եւ ծամր
պարսիկ բանաստեղծներուն նոյնանուն գործե-
րուն :

Այսիրուգ ջանը գիշերային մազկրուգ չուքին
տակ կը վառի. կը մեղքնա՛մ արեւեւ :

Այդ սիրական եւ ա՛յսքան քնոբոյ արաբա-
ները իմ սիրոս կը միմիթարեն իրենց տամուկ
ու ծիրանի այսկրով: Տէ՛ս, սիրոս վարդաստան
մըն է ուր կրակի առուակներ կը վազեն :

(1) Թուրք բանաստեղծներու մասին ծանօթու-
թիւնները Պ. Մեմուռի գրէն բարգմանած են :

Digitised by

Այրոյ ցաւով գոն կ'ապրիմ ես, խրատ տա-
լու, ընկե՛ր, զաղրեցուր Դեղթափը իմ մէջն
ունիմ, թոյնը վրաս չ'ազգեր :

Երջանիկ եմ երր ալաքի պէս արիշնոտ յօն-
քիրուգ կ'երազեմ. անոնց ամէն մէկը վարդի
մը չափ քաղցր է ինծի համար :

Աչքրէէ հոսող գոհարները զո՞ն կը ըերեմ
այս մարզբաններուն որ շրթներէ կը թափին:
Դառնացած ու տարտղած սրտիս ամէն մէկ
կոտը թող որս ըլլայ տանդ շուրջը յածող չու-
ներուն :

Հազար վէրք ունիմ սրտիս մէջ, եւ անոնց
իրաքանչիւրը ըիրան մըն է որ գեղ կ'օրէնէ,
ո՛վ միբլիս: Փու սլաքմիրուդ ամէն մէկը ան-
պատում քաղցրութիւն մըն է :

Սրտիս մէջ, ո՛վ իմաստուն, սիրոյ ցաւ մը
կը ծածոււկ. մի՛ յայտներ աշխարհն իմ ծածուկ
տառապանքու :

Ես ունիմ ցաւ մը որ հազար զեղի դիմա-
դրած է. ո՛վ թժէկ, զիս իմ ցաւիս եւս ծզէ՛,
դեղ մի՛ տար անոր :

Եթէ՛ բազկիրակս նայելով՝ տառապանքիս
պատճանն հասկնաս, գաղտնիքս պաէկ՛, մի՛
յայտներ զայն անոնց որ չըն գիտեր թէ տառա.
պին ի՞նչ է :

• • • Ո՛քան անօգուտ ջաներ թափեցիր
վիս բուշելու համար համակերպին առաջ հաս-
կնաւութ թէ սիրոյ ցաւին զեղ չկա:

Դադրէ՛ զար նեղութիւն քանչելէ. յոյսդ
կտրէ՛ մուզուլին թժէկնեւն. այդպիսի հիւանդ
ու կ'արհամարնէ առողջութիւնը :

ՆԱՊԻ

Նապի, թուրք կին բանաստեղծներուն ամե-
նա ժողովրականապաններին մըն, ծնաւ Հա-
ւէպ, Հիմքէթի 1125 թուին: Իր քերթուածները
կը պարտնակն հազարաւոր բացարտութիւն-
ներ կամ ֆրանչեր որ առածի կարդ անցած են:

Եթէ՛ արցունեսեր ծովը թափէին մազերուդ
խոպաններուն պասկերովը, մինչեւ աշխարհիս
վրէջ ծովը խոպաններուդ պէս յորձանապոյտ
պիսի ըլլար:

A.R.A.R. @ —



“Արսակ” ծեր որմանիք



Պ. Լեռան «Թափառական Հրեայի Խօսենի դերին մէջ

Երբ քու պատկերդ սրախ երկնքին մէջ իր ցիկ մատենադարաններէն մին :
լոյսը կը ծաւալէ , մաքիս վերնակամարին մէջ
լրացած լուսին մը կը ծագի :

Կընդունիք , ո՞վ բարեպաշտ մարդ , թէ
վանը քուկդ է՝ պայտօնական որոշմագուլ .
բայց , գինեառունը մէ՛րն է՝ սիրոյ փաստիշահին
ֆէրմանով :

Ազնիւ սրտերուն տառապանքը անդարման
է , անոնց գեղ փնտակը՝ անազը թափած հա-

յելիք մը մէջ նայելու կը նմանի
Սիրոը վէրքը կը զդայ՝ գեռ
նետը անոր չհասած . այս զժրաղ-
գութեան պարտէզին վարդը կո-
կոնէն առաջ կը բացուի :

Երբ մեր աչքերը կուլան՝ այ-
տերուդ կարօտէն , անոնցմէ՛ թա-
փող ամէն մէկ արցունիքն մէջ
այսերուդ գոյնը կը գտննիք :

Թող սա գեղու կին գէմքը դի-
տէ հայելիք մը մէջ ցոլացած , այն
որ կուզէ կըսակը ջուրին մէջ աւե-
նել :

ԲԱՂԻԹ ՓԱՇԱ

Բաղիսակ փաշա քնարերգակ բա-
նաստեղծ մը չէ : . Իրասու-
կոն բանաստեղծ մին է , Զանա-
ցած է թուրբ թերթութեան մէջ
մտցնել ասիսկան բարոյականին
ամենէն դուստրիկ առածները : Ի՞
ոճ լցուն է թերութիւններով ,
բայց ուժ , պերութիւն , յան-
դը գնութիւն , աշխայժ ունի :

Ծնած Պոյիս Հիմքէթի մօտա-
ւորապէս 1150 թուին , Բաղիպ
փաշա Մուսթաֆա Փ. Սուլթանին
փեսան եղաւ , Կուսակալ Ծիփա-
տոսի , և Մեծ նպարգուու Մեռաւ
Պոյիս 1176ին : Բացի իր Դիրա-
նէն , արտաքրած է շաս մը գի-
տական գործիր : Իր առաստաձև-
նութիւնը կը պարզինք Պոյոսյ
ամենէն մեծ եւ ամենէն գեղիւ-

իմ սիրելիս իրաւունք պիտի ունենար հը-
տութեամբ գինովալու . վասն վի իր գեղեց-
կութեան գոյնը զինիք պէս է իրեն համար :

Ճո՛ւր ինձիք վէրքեր՝ կականերու նման .
տո՛ւր իմ սրտիս նորանոր քաղցր ցաւերի Բաց-
ուէ , ո՞վ վարդի կոկն հրապոյններու պար-
տէզին . քու սրանեղութիւնդ անհանդուրժելի



Կենդանագիր Օր. Լ. Պ.

է. բացում՝ Հերիք է որքան դոց մնացիր վարդի կոկոնի պէս. բա՛ց մեզի թերինդ խորհուրդը, ո՞վ գեղունի :

Ան լշջազգեստը որ ամենէն աւելի կը վայրէ իմ առւորդն՝ կ'աւելցնէ Էնոր գեղեցկութիւնը, ինչպէս ճիշդ բացատրութիւն մը գաղափարի մը ուժը կ'աւելցնէ :

Ան մարդը որ իր շշման փրցնել կը յանայ աւելի ամուր կը շղթայուի :

Եղթային չնկնկոցն է որ յիմարի մը ներկայութիւնը կը յայտնէ մեզի :

Կարօտը շատոնց ի վեր քունի թոշունը փախցնել տուաւ ինծի . արցունքոտ աչքերս դատարկ բոյներ են կրմայ :

~~~~~

### ՔԵՄԱԼ ՊԵՅ

Քէմալ պէյ ծնած է Ռուսութօ՛ Հիմրէթի 1258 թուին, եւ մեռած Քիլո 1306ի մօտ : Թուրքերու մասուրոցին ու բարյական անձնականութիւնը՝ կարելի է ըսկ՝ Քէմալի երեսումէն կը սկսի : Քէմալն առաջ, « գլուխութիւն », հայրենիք, բարտականութիւն, » եւն բառերը թուրքինք մէջ անհռւասից անկաւաթիւ զարգացեալ անհատներու ծանօթ էին միան, Քէմալնի կը պատկանէն մարդութիւնն որոյ մնե զարգաֆարները, այնքան ուժ, այնքան ժողովունքուն մէջ ժողովրդականացուցած ըլլալու պատիւք : Իր նախորդներէն ոչ մէկը անման եռանդ, այնքան ուժ, այնքան հմատ թիւն ցոյց տուած էր : Քէմալն է որ առաջնու անհռւաս ներկայացնել տուաւ ծշմարդաթասերական մը(1) :

(1) Անհամ կատակ մըն է Քարակիօզը բրդական բարերնի ներկայացուցիչ համարի : Դարեւէ ի վեր, Թուրքնը ունի իրենց Օրբայութը, մնե տաղաւար բացօքեայ, ուր կը ներկայացուին խաղը որոնց մէջ ժամանակի միարինք բնաւ յի յարգուիր : Ասկէց զաւ, — անշուշը եւրոպական միւս ազգենեն շատ աւելի ուշ, որովհետեւ կիսենու հօգակուելու ավորութիւնը դերասանութիւնն ըլլալուն արգել կ ըլլալու, — Թուրքն ազ ունեցած են բատերական արուեստ : Նոյն իսկ Քէմալն առաջ շատ մը ունալինք ու կասկերութիւններ դրուած ու հրաւակուած են : Հիմրէթի մ՛. դարնուայի

Քէմալն է որ առաջն անզամ , բարձր քաղաքականութեան յօդուածներով՝ ժողովրդին սորվեցու իր իրաւունքը . Քէմալն է որ առաջն անզամ թրքական բանաստեղծութեան մէջ մաքու ու պարկիւտ սէրը երգեց : Մէկ իօսւքով, Քէմալ պէյ անուրանալի բարերարն է Թուրքերուն : Կարելի չէ հաշուել իր քաղաքական, զբական, բանաստեղծական գերին ամբով կարեւորութիւնը Մտաւորական գործունէութեան բղոր ճիւղերուն մէջ, ան է Թուրքերուն մնա առաջիրան :

ևօս, քուրց դիշամազեսները եւրոպայէն հետեւին Պոյիս բերին բարտունի զաղափարը . Ծիկիիրի հրաշակերսներէն մէկ բանին բարձմաններին, օրինակի համար՝ Մակավուր ու Օքելուն : Այս գրույնները դրասած են Պոյիս՝ հին դրեմ ծախողներու ևօս . Վիհարութեամբ սպուած են : Հիմրէթի 1250 րուկին մօսաւորապէս, Մայրուղիսի եկինչի պատմարանը շատարեց խաղ մը որ անեխս մնայ . Ճենազիր Լունտուն է, հեղինակին որդուուն՝ Ասկիր Համբ պէյ մօտ : 1265ին, Փերայի մէջ կառուցիր բարտուն մը՝ որ իր տեսուենին անունով « Նաուիր բարտն » կոչուեցաւ : Արդի վիհապէտին Ասկիր Համբիր՝ միշտ հակառակի, Սուլքան Ասկիր Մէկնու յիմարարան կը սիրեր բարտուն . Նաուիրն օգնեց իր շնորհներով, ու մինչեւ իսկ — Թուրքիոյ մէջ արտասունո՞ր բան — երեկոյենք իր ներկայութեամբ պատուեց : Թատերական արուեստը հաջարելու դրմօռեն փափառոյ, հրամայեց իր նախարարներուն ու յանախ երան նաուսի բարտուն, ուր անենի նասեցան վիհապէտին եւրոպացի մնանալու բարեկամներուն : Պէլիինի, Տնիկիծքրիի, Վերէիի, Լամարքիին հնէ ոով լովի : Բայց Քէմալի երեւուն է որ կազմեց եղիցի լոյսը . իր Ապարան կամ Սիլիսրէ խաղին առաջին ներկայացմանը . . . քուրց ժողովուրդը յրաւ ինչ որ երեք չէր յրած . զգաց եւ ծափահարեց յրացէ մը : « Կեցցէ Քէմալ պէյ » աղղակեցին : Սուլքան Ասկիր Ազիզ վախ զգաց . բանասեղծը ախորուեցաւ . . . բայց մղունը տրուած էր . Պէտրի պէյ և Միժար պէյ պատմութեան զիամուր յարգնը տրամադրու կը վերածեն իրենց Թուրքան անուն շարժին մէջ . անոնանայի

Քէմալ պէյ հիմնեց շատ մը լրադիմներ . առանցմէ մնացած հազուագիւսա օրինակները թըրքական երթասարդութեան համար ազատական կրօնագիտութեան , մարդկայնութեան ժամադիրի տեղ կը ծառայեն :

Քէմալ պէյ շատ մը տեղերու կուսակալ անուանուեցաւ , զինքը մայրաքաղաքէն հեռացնելու մրակ նապատակով . նոյն բակ զայն ճարտանիկի կառավարիչ կարգեցի՞ բանհիկը տարեկան հասակին , իրշապահ , մէկ քանի օր , Պետական Խորհրդի անդամ եղաւ , ու դեսպան թէրանի , ուր երթեք չգնաց : Արդէն , իր կեանքը մասական աքարու մը կեզած է : Են իր գործերէն շատերը զնդաններու մէջ է զրած : Քէմալ պէյն է որ հիմնեց Հուրրիյերը (ազատութիւն) , Սուլթան Ապահւ-Ալպիզի օրով Երիխասարդ-Թուրքային օրիւնը : Այդ ապաստմք յրագիրը նախ

Սամի պէյը կ'աշխատի օսմանեան ժողովուրդներու թրաման՝ իր Թուրմ Մատենագործունվուր ուշացրաւ են Պէտա , աղապահական խաղ , Սէրք Խոսինա արարական խաղ , Խեամի , պարականան խաղ . Քէմալ իին իսկ , բաց ի Արքունիք , կը խմբարքէ ուսաւորով խառն արձակով , Զէփալը Զօնաւզ , Արք Պէտ , Կիւ Նփական , որուն մէց արդարացենով բռնաւորեալու դեմ շարուած դաւերը , կերպով մը Ապէրի Ազիզի Ազիզին զահընկեցուրիւնը կը պատրաստ , եւն եւն . Երկու պէյ , Այդ պէյ աշ կը նպաստեն բրդական զրականուրեան այդ ողբարի պակասը լեցնելու . Ահես Վէկիի փաշա հանձնաւելորեն կը թրամէն Մողերի հասակերգութիւնները , իւրամանիր գրանացի յանձնաշական անձնաւորութիւնը զեկոնվ . Ահես Միհնար էկիերի , որ , ձկնէտք փաշա բանաւերին պէտք է անձնաւուրեան անձնաւուրեան դողովուրդներու թրամունքը . վերցակու . . . Ապէրի Հաֆ Համիլը կը գրէ առաջին ուսանուր բաներու թիւնը : . . .

Գաղով եւրիսացմանց , անոնք նախ բաշխեան մէծ զծուաւորութիւններու որոնք կը ծագէին այն խորշական օւմանեան ժողովուրդներու թրամունքը . վերցակու . . . Ապէրի Հաֆ

կրատարակուեցաւ Լոնուն , յետոյ Փարիզ : Մուսաթաֆա մազգիլ փաշա , Երիխասարդ-Թուրք կուսակցութիւնն ստեղծողը , այդ պայքարի թէրթը իր հովանաւորութեամբ օգնեց :

Քէմալ պէյ կառագիր հակառակորդ էր ամէն տեսակ քաղաքամական ազնուապեսութեան , ամէն առանձնանորնեալ դասակարգի , ինըը Թուրքոյ ամենէն ազնուատոնմ ընտանիքներէն մէկուն պատկանելով հանդիմք . իր հայրը Մուսաթաֆա Ասիմ պէյ , նշանաւոր աստվածաբան մըն էր . իր պապը , Նէմոէտափն պէյ , Սէլիմ Գիք շատ հաւատարմի սենեկապանը եղաւ , իր պապուն հայրը , կազ Օսման փաշան , Պարսից նասարի Շահնի յաղթեց :

Քէմալ պէյի որդին , Ալի Էքրէմ պէյ , Օսմաննան Օնուութեան մծծագոյն իմաստասիրական բանաստեղծներէն մին է . իր հօղը պէտ , որ իր բոլոր Կորսավը ամէն բանէ առաջ հայրե-

(ինչպէս Մոլիկի ատենուան ժնանացիները) դեպահանի արուեստին ու կացորեան համեա : Առանց հայ դերասաններու աշակուրեան , անկարեիլ պէտի ըլլար թրական խաղերը եւրկայացնեւ : Պահ մը ծրագիրն յացան Բննւերվարուար մը հիմնելու ուր երիխասարդ զեյտիկները բատեական արուեստը պէտի ուսանէին , բայց այդ ծրագիրը յացողեցաւ : Ի փոխարեն , Պոլիս ծափականց այն անուուանի հայ դերասաններէնը , Պարագազեանը և Մարի Նուարդը՝ Գալագազեանը կը համարէն Զահերմի դերերուն մէջ : . . .

Արդի Սուլրանը Թուրինց մէջ բատրուր գրեք շեշած ըլլարով , բատեական արուեստ եղիկոսու կ փոխարցաւ : Եւրոպա ապաստանը բուրժ գրագէններու անձնեն փայունը , Այդ Քէմալ պէյ , դեպահան յարտուրար . Փարիզ Բաղադրական Գրուքեանց նախկին աշակին , հանձնաւ Փահիրէ հայ բատրուր մը մէջ եւրիսացմէնի Վարսանի հայամ պէյի դերը . մծ յարցուրին մը զինիք վարձաւեց : Այդ բատեական բանաւերդին նախաճեռութիւնը բուրժ եւրիսաւադուրեան մէջ արեցուց թրական բատրուրնի հայ ունենալու պէտք է : . . .

նասիրական պերճախօս քերթուածներու կը վերապահէր, ինչ ալ գրիթէ բողոքովին ետ կը կենայ սիրահարական զիղոտմներէ ։ Կը ցաւինք որ չենք կրնար այս սիրային կոտրներու հաւաքածուին մէջ տալ էներ այդ երիտասարդ և ա՛յնքան խորունկ բանաստեղծին գործէն :

### Հատուած «Ճեղաղէսին» ուղբերգութենին(1)

Միշինի Ճեղալլ . . . Մտիկ ըրե՛ . չորս տարի՝ միւսին կինը եղայ եւս : Այդ ասրկութեան զնդաններուն մէջ զոր գուշ երջնակութեան զինափառ պալատները կ' անուանէք, անցուցի երիտասարդութեանս ամենէն թանկագին եւ ամենէն լուսաշող վայրկեանները : Խնչո՞վ կրնան զօսնուլ այն գժբաղդները որ գարնան մէջ զնդանը կը զրուին ու դահճներու ձեռքը կ' իյնան, եթէ ոչ սովորակներու ձայնը լսելով : Նմանապէս, եթէ այդ միջոցին զօսանիք մը ունեցայ, երգենին էին այդ զերջնակի սովորակներուն զոր սովորաբար բանաստեղծ կ' անտառնեն : Տեսայ շատ մը զաղափարական նկարագրութիւններ սիրոյ : Բոլորն ալ իրարու կը նմանին . սիրու, մանկութեան եւ պատանեկութեան մէջտեղը, նման աղւոր աղջկան մը որ կ' արթնայ որովհետեւ արեւուն լրյու աշքերուն մէջ կը լեցուի, կը խաղայ անմեղօքն :

(1) «Ճեղաղէսին» (ողբերգութիւն տանեւ վեց արարուածով) . . . տեսակ մը հանաւեկ ենաւելուրիւն և Վիլոր Հիմիկի Քրոմուէլին : Եւ մէլուէսինի յառաջարակը այն և Թուրիյ մէջ ինչ որ եղաւ մրանայի մէջ Քրօմուէլի յառաջարանը : Տելալէսինը լցուն և րուր Սուլրաններու կառավարական սիստեմին դիմ բողոքներով : Անոր մէջ կը գտնուին բազմարի անդամութիւններու որոնք յոյսը կը սպաննեն եւ որ պէտք էր մարդկային ճակատագիրը յկիններէն, կամ մին այն բաժանուումներէն որ յուսանասութեան ծնունդ տայլու մէջ՝ կրնան Մահը գերազանցել, կամ, վերջապէս, մին այն հրայրեներէն որոնք նոգին կը զախջախնեն այն սատիճան որ մարդ խրցինը զա գարձած կը կարծէ Աստուծոյ ցամատմին : Այն ատեն՝ այդ բոյոր բիւրերինեան պայծառութիւնները աւելի ահաւելի կը գտանան քան օձի մը խայտարձէտ մորթին վրայ յուլիսի ճարճառուն տաքութիւնը, եւ բիւրածեւ հրապոյնները աւելի պակուցիչ քան հովչն մարգաւուած հրահեղեղի մը բերանները : Մարդ այն ատեն օդին ամէն մէկ հրւէն թոյնի կաթիւով մը խամառուած կը գտնէ, եւ նոդի ամէն մէկ կտորի մէջ մարգկային դիմկի մուզ մը տեսնէ : Պահ մը առաջ գրախտ կաթած աշխարհը հրմայ գտնիք կը նկատէ, որուն յաւերժական չարչարանները քանի մը օրուան մէջ ամբողջապէս՝ կուտակուած ըլլար : Կամ մարդ, այդ միջոցին, ջախջախուած, աղե-

քաղցր անխոնիմութիւնով մը, եւ իր յոյսիրուն վրայ շատ վստահ, կենսասու խաղաղութիւն մը կը ճաշակէ . այն ատեն, սիրու ամէն տեղ միմիրայն Գեղեցկութեան շողալը կը տեսնէ . երբ իր շուրջը կը նայի, բիւրածեւ հրապոյններով, բիւրերինեան լոյսերով պաշարուած, ինքբնը դրախտ մը մէջ կը տեսնէ : Իր ծծած օքը կեսանքի հոտով մը լեցուն կը կարծէ, կոխած հողի իսկութեամբ մը զեղուն : Իր կեանքի ընթացքին վրայ արձակած զմայլական նայուածքը զինքն այնքան կը հրծուեցնէ որքան յափշտակուած ակնապչութիւն մը նոն ճիներու մէջէն լուսնին ցողացմամբ արծաթազօծուած կետակի մը վրայ . Երջանկութիւնէ կը խայտայ տեսներով իր կեանքին յառաջանալը, կ' երգենակայէ թէ յափտենական երջանկութիւնը, որուն ա՛յնքան կը ցանկայ անձնիր մարդկային հոգի, Ստեղծագործութեան օրէն ի վեր զինքը կը փնտուէր եւ անա յանկարծ կուզայ զինքը համրուելու : Ու կըսէ ինքնին՝ «Է՞ն, ճակատագիրը, կարծենով զին աշխարհ բիել, զրախտը բիրած է զիս, եւ իմ ժամանումը այս երջանկութեան յափտենական վայրին զարունին պատահեցաւ : . . . Բայց ընդհանուպ, աւա՛զ, մեր միամիտ սիրու կը կուէ մին այն մրցացութիւններէն որոնք յոյսը կը սպաննեն եւ որ պէտք էր մարդկային ճակատագիրը յկիններէն, կամ մին այն բաժանուումներէն որ յուսանասութեան ծնունդ տայլու մէջ՝ կրնան Մահը գերազանցել, կամ, վերջապէս, մին այն հրայրեներէն որոնք նոգին կը զախջախնեն այն սատիճան որ մարդ խրցինը զա գարձած կը կարծէ Աստուծոյ ցամատմին : Այն ատեն՝ այդ բոյոր բիւրերինեան պայծառութիւնները աւելի ահաւելի կը գտանան քան օձի մը խայտարձէտ մորթին վրայ յուլիսի ճարճառուն տաքութիւնը, եւ բիւրածեւ հրապոյնները աւելի պակուցիչ քան հովչն մարգաւուած հրահեղեղի մը բերանները : Մարդ այն ատեն օդին ամէն մէկ հրւէն թոյնի կաթիւով մը խամառուած կը գտնէ, եւ նոդի ամէն մէկ կտորի մէջ մարգկային դիմկի մուզ մը տեսնէ : Պահ մը առաջ գրախտ կաթած աշխարհը հրմայ գտնիք կը նկատէ, որուն մէջ ամբողջապէս՝ կուտակուած ըլլար :

տարեր կրքելու մէջ կը փճանայ , կամ կը ջանայ սիրոյ ամէն մէկ ցաւին մէջ հրճուանք մը գտնել , կը տեսնէ զաւարիք մը որ կը ծնի ճիշդ իր արցունքներուն վարելիէն , եւ արեւոս տիեզերք մը՝ իր արձակած անմիջը հառաջներէն :

ԵՐՊ

Ա.

Գեղանի մատուցակունի , ա՛լ հերիք է , արթընցի՞ր , եկո՞ւր , կ'աղաչնեմ .

Եկո՞ւր , եւ գաւաթ մը բեր , գաւաթ մը , կ'աղաչե՞մ .

Հոգիս հատու հառաջիլով . ժամանակը զիս մեղոցու , եկո՞ւր , եւ գաւաթ մը բեր , գաւաթ մը , կ'աղաչե՞մ :

Բ.

Թող գաւաթդ լեցուն ըլլայ գինիով , ազոր կարմիր գինիով : Թող այդ գինին աշքերուդ պէս ուրախութեան ողի մը ըլլայ , թող այսաւուդ նմանի :

Ժամանակը մեղոցոց զիս . եկո՞ւր , եւ գաւաթ մը բեր , կ'աղաչե՞մ :

Գ.

Դաւաթթը գինիով լեցուր , վլրջաւոյսը խոտանէ՝ արեւուն :

Աշխարհս վերջ պիտի ունենայ , աշխարհիս ցաւը միթէ վերջ պիտի չունենայ :

Ժամանակը մեղոցոց զիս . եկո՞ւր , եւ գաւաթ մը բեր , գաւաթ մը , կ'աղաչե՞մ :

~~~~~

ԵՐՄԵՄ ՊԼՅ

Օսմանեան քննադատութեան իշխանոր : Ինքնէ որ է՞ն առաջ սեւելոց դրականութեան կանոնները թուրքիս մէջ : Բանասանեց ալ է , եւ իր բամինը , շատ մեծ բամին մը , ունի կէս դարէ ի վեր գոյնութիւն ունենող թուրք զրական շարժման մէջ : Իր ոտանուորները իր զըլիւուր գործը չեն , իր անձնականութիւնը ամսղջապէս չեն արտայատերու Բայց ուրիշներուն գործին նուիրած իր վերսուծմանց մէջ , իր եղբարակիցները պասկերանող կենդանագլիքներուն մէջ , իր լինին կ'երեւայ մեծ քննադատանաստեղծը

Եթէրմ պէց ծնած է Պոլիս Հիմքէթի 1263ին՝ մօսաւորացաւն իր սահանաւոր եւ արձակ հրատարակեանները անթիւ են : Թրցիէնի թարգմանած է Աթուարուն եւ Սամէս իմբէ հասաւ վարութիւնը կը հանդուր մէջ որ մայուսագաղբն

մէջ մեայ ան , բայց Միւլքիէ վարժարանին մէջ անոր գրականութիւնն դասը ձևոքէն առած է եւ երեսուն տարիէ ի վեր՝ պարզ Պետական հորդրգական մը ըրած է զայն :

Ցիսէ՛

Երբ գարունը գայ , ամէն բանի մէջ փոփոխութիւն մը կը տեսնուի : Մատաղածիլ տերենեներուն տակ պահուըտած , տարիաւոր սոխակը չեմ գիտեր ինչ գորով մը կ'երգէ մելառ մաղձօրէն . այն ատին , տեսնելով հրազդոյը երկնքին , յիշէ՛ մաքրութիւնն իմ սիրոյս , վայրկեան մը , մէ՛կ վայրկեան մը , մի՛տք բեր զիս :

Դ.:

Եթէ ջուրի վրայ գտնուիս , հանգարտ եւ անձայն գիշերով մը , զլուխագ վե՛ր առ ու Վերին Աշխարհը դիմէ՛ : Եթէ այն ատին տարիաւոր լուսնին լրյար քեց արտամեցնէ , յիշէ՛ վայրկեան ները զոր մէկանի անցուցինք : Ինտէ՛ վլուվէտող ու փազիւն ծովը , եւ՛ լուելայն յիշէ՛ զիս :

Ե.:

Երբ այդուն մօտ , նաւակի մը մէջ , Վուփորին վրայ , մարդ մը կագիներ երգէ դողդաշուն ձանով , այդ սիրոյ ցաւադիրն հեծեմինները , այդ աքսորի ողբերը անշուշտ մելամաղձօրէն կը յուղեն քու սիրոտ . այն ատին , գաղտնի , մտքիդ մէջ , յիշէ՛ զիս :

Ֆ.:

Մ'արդ չի գիտեր թէ ի՞նչքան կը տառապիմ բաժանման տանջանքին մէջ , իմ զգայուն՝ ու ակար սրատուք : Բայց աւա՛զ , ո՞չ բաժանումը , ո՞չ տառապանջները , ո՞չ ալ հազար փորձանքները զոր ճակատագիրը վրաս կը թափէ՛ , իմ էուբենէս չին նշնէր սիրոյս տեւականութիւնը : Կը սիրեմ քեզ , ինչպէս միշտ սիրած եմ . Դո՛ւն միայն զիս կը ինանդավառեաւ Որքան ատին որ քու մէրդ շրթներու վրայ հառաջէ , դռւն ալ քիչ մը յիշէ՛ զիս :

Հ.:

Օր մը այս ցաւագին սիրոտ պիտի գաղբի բարախնել . մարմինս հողին մէջ պիտի չը մնայ . բերանս հողով պիտի գոյուէի : Եւ ա՛լ պիտի վերջանան զորովի երգերը զոր կ'երգեմ ըեղի համար , ո՞ի իմ միակ ուրախութիւնս . այն ատին , եթէ լուս գիշերուն մէջ ուրուական

մը տեսնես, աչքերդ զոյէ՛, եւ իմ սիրոյս գոճ-
բաղութիւնը միտօք բեր, եւ՝ արտամօրէն՝ յիշէ՛
զիս :



Թէկնիթ Ֆիքրէկ

... Զմայշիլիք բանաստեղծ, շատ ճարտար
խմբագրապետ(1) թէվֆիք Ֆիքրէկ պէջ բարձ-
րափոն իմաստասէր մը եւ Պոլոսյ լաւագոյն
դրական քննակատաներէն մին է նաև իրմէ կը
յիւսով հոռակա զամաստաւմ մը Փիքր Լոթիւնը.
ինչպէս գտաէք, Տափոնացոց պէս զոր Տիկին
Քրիզաներէմ կ կատացնէ, Թուրքերն ալ ստա-
յոր ու անիմաստ կը հոչակին Ազիատէն եւ
Արևելի ուրուականը :

Թէվֆիք Ֆիքրէկ ծնած է Հիճրէթիք 1285
թուին, իր ուսումն ստորած է Պոլիս, իր մատե-
նադարաբին մէջ եւ այդ արտասովոր քաղաքին
եղեատան ջորիդոններուն առցեն :

Անմիմի սերը

Այս', կ'ուզեմ շարունակել այս դժնագակ
վերեւը լեռներն ի վեր : Այս', այս կոհակնե-
րուն անշարժ երեսն վրայ, շիրուած, մոլո-
րած, միայնակ, խոնարհ, յափշակուած, կ'ու-
զեմ վազել, մինչեւ որ վիրաւորուիմ թաւալ-
գոր գահակիթելով :

Առջեւս ունիմ գիշեր մը, մութ կապոյտ աղ-
ջամառջներու վին մը որ տեսնելով որ զէպ իր
եղեւը կը վազեմ՝ աւելի խոր կը փորուի. կը
փորուի եւ կը խնդայ: Ես, հրանդագին, ան-
հաստատ, կը ջանամ բանել այդ ստուերը որ
կը թաշի :

Այդ թափառիկ, երկիմի ստուերը, այդ
կոհակները, այդ լեռները, բոլորն այ խորհր-
դանշաններ են յափենական ցանկութեանն.
աննոք ամէն տեղ են ճամբուզ վրայ. կը տես-
նես զանոնք, կը շտապես . . . կը յոդնիս ան-
հոնապէս, ու երբեք ձեռք չես քաշեր: Մարդ
կը սիրէ կենաքը, նոյն իսկ գերեզմանին եղը:

Սիրուերին

Պայծառութիւնը որ կը թոչի քու բերէէ,
դարձան բարին է: Զեփիւուը որ վերջալոյլ
կ'արթնանէ, փշէլու համար՝ կը սպասէ քու
քալուածքդ տեսնել :

(1) Կը հրատարակ Սկրյէրը Թիւնուն ուա-
բարաբերը:

Գեղեցկութիւնն բնութեան յատկութիւնն-
երը կը փոխէ. շաւին դէմքը ծիծաղկոս կը
դառնայ երը գուն զայն կը լուսաւորես. եւ
երը գուն կ'երիւաս, գիշերներու մթութիւնը
արշայոյսի պէս կը փայլի :

Երկնային գեղեցկութենէդ պարտուած, սի-
րահարներու դողդոչումները կը հանդարտին քու-
չութիւնը. եւ երէ երկինքը քու մէկ սրսնեղ
նյայուածքի բաղիմ, կը դիչ :

Խմաստալից կեցուածքը բանաստեղծութիւնը
կը գերազանցէ: Բանաստեղծ չես գուն, բայց
ո'քան բանաստեղծական: Դուն ապացոյցն ես
սիրոյ մաքրութեան, աւելի մէծ քան ծաղիկնե-
րու մաքրութիւնը :

Երբ կը յառաջնանա՝ անրծութեանդ շոշո-
ղումին մէջ, աչքերը սիրոյ առջեւ կ'երկրպա-
գնեն :

Ո'վ վարդագոյն շապիկով աղջիկ, այնքան
սիրուն ես գուն, որ մարմինդ կարծես նոդիով
չ շնուած :

Անձնեւը կը դադրի, անձիրը կը փարստին,
գարուն արեւը հորիզոններուն վրայ պայծա-
ռութիւններ կը թափէ քաղցրօրիէն. այն ատեն,
ծաղկիններն մին մայտ մը ցոյց կուտայ. դուն
այդ ժամփոն ես :

ՃԵՆԱՊ ՇԼՊԱՀԻՏԻՏՏԻՆ

ՃԵՆԱՊ ՇԼՊԱՀԻՏՈՏԻՆ պէջ ծնած է Պոլիս
մատաւրուպէս Հիճրէթիք 1287 թուին: Փարիզի
Համայսարանին մէջ ուսած է բժշկութիւնն եւ
տոքորիք վկայական ստացած Սիհենոյն ատեն
իր գրական տառմիամսիբութիւններն ըրած է
Վերաբեր Հերկովի, Պոլտերի, Վերլէսի հայրե-
նիքին մէջ :

Փոքր հանդէմներու մէջ իր սկզբնաւորու-
թիւնն ընկէլ յևոյ, ՃԵՆԱՊ ՇԼՊԱՀԻՏՈՏԻՆ
ամենէն ավալու ամբագիրներն մին գարձու-
Սկրյէրը թիւնունի, այդ մէծ շարաթաթիրիէն
որ արգի Թիւրքիայն Ռեվու Եպուլորէմիւրը
և Մերսե Ֆրանսէն է միանդամայն: Այն-
տեղ բացատրեց միրօնայ զականութեան և
արեւմտեան գեղեցկապիտութեան սկզբունք-
ները :

Միծաղները

Միրոյ բոլոր հովք էնոր աչքերուն մէջ կը
սարսայ. յօյմի քերթուածին բոլոր յանկերգ-
ները իր շթներում վրայ կ'երգեն: Թուչտուն

հարսնուկ մըն է որ ժուռ կուգայ զմայլանք-
ներու աշխարհի մը մէջ որուն ծիծաղը՝ լոյսն է:

Եւ այգպէս, իր հնդիտառանամեայ խանդո-
տութիւնը զբնիկա նման կը զարձնէ պաշաւելի
կենդանի կրակի մը, անտարբեր արեւի մը որ
երբեք մարը չի մնաներ, եւ որուն ամէն մէկ
կայծը հրճուանք մըն է:

Իր հոգին պարտէ զին մէջ, բոլոր գիշերնե-
րուն վերջալոյսին, ամէն լայրիկան կը տեսնուի
ծիծաղն այն ցնծութեանց որ կը հետեւին բոլոր
երկայն գժամութութիւնուն:

Ամէն անոնք որ զէնիկա կը տեսնեն, կը
կարծեն թէ այդ ծիծաղնեւը նոյն իր շըթ-
ներն են, այդ ծիծաղնեւը որ, մէկ մէկ վարդ
համոյր գաճանչու համար, կը թուին սիրոյ
շըթները հայցել :

Բերանդ

Մնաբար ո մէկնդրաւած խօսքերուդ երգը կը
զարմացնէ եւ կը համոյէ ողբերու բերանը :
Լութեան աշխարհը զոր ունիմ կեանքիս գի-
շերին մէջ՝ ամրացնապէս կը բնակւարուու հր-
այրքուա երգովը բու բերնիփ :

Պատրանքներ կ'ունինամ, չնորհի խօսքե-
րուդ որ ականիս մէջ կը մնան, երբ ձեւքս
կը զատուի հրամեափ ձեռքերէց: Պահ մ'առաջ
լսուած այդ խօսքերն յիշելով, կը կարծեմ թէ
միայնակ չեմ սենեսակիս մէջ :

Շըթներդ ինծի սփոխանք մը կը թողուն .
կեանքի խորհուրդն երաժշատութիւնը որ շըթ-
ներէդ կը թոչի, երջան կութեան խօստում մը կը
թողու իմ յուռահատութեան ղիշերին :

Այդ բոլոր գեղեցիկ երգերը սուր են. բայց
ի՞նչ փոյթ . իմ սիրոս կը թրթայ այդ քայլ-
քալաշակ սուտերով, այդ սուտերով որոնք
կեանքս յոյսով մը կը պարուրին :



“ՀԱՅՐԻԿԻԿ, ին կոնդակը”

Խրիւմն այս Հայրիկի ութունեւինքան-
եայ յոբելանին առքի, հանրայի հանգանա-
կուրեամբ զնելով Պ. Տէր Մարտէնանի յօթինած
կիսանիրին, Եւրոպանակ յուում մը Հայեր
զայն նուիրեցին Գեորգեան ձեմարանին . եւ
միւնցն ատեն հանգանակի Մասնախումըր ուղ-
ղեց հետեւայ նամակը Ամենայն Հայոց Հայրա-
պետին .

Վեհափառ Հայրիկ,

Զեր Վեհափառութեան ծննդեան ութսուն-
եւնամայ սարերգամին առթիւ, եւրոպա-
ռանիկ բազմաթիւ Հայեր փափաքեցան Զեր ազ-
գայինի բազմարդիւն եւ անդահատելի գործու-
նչութեան նկատմամբ իրենց հացումն ու ե-
րախագիտութիւնը յայտնել հանդիսաւու-
թով մը, եւ որոշեցին հանրային հանգանակու-
թեամբ մը Պ. Տէր Մարտէնանի յօթինած Զեր
Վեհափառութեան զէմքը ներկայացնում կիսան-
դրի նուիրեցին Հետորեան ձեմարանին, որպէս
վէ այդ յարկին ներեւել կրթուող ներկայ եւ
ապագան սերունդները միւս իրենց աշքին առ-
ջեւ ունենան Հայ ժողովրդին բոլոր ցաւերովը
ձանրաբառութեան եւ այդ ժողովրդին յարկան-
նական երախագիտութեամբը պայտառած Զեր
պատմելի զէմքը: Հայ ազդր արգէն ամրովու-
թեամբ յայտնած է Զեր Վեհափառութեան իր
խանապատանինը ու ոշանչացումը, տիտղոս-
ներուն ամենէն պեղուցիկը «Հայրիկ» ամի-
դուր տալով Զեր Վեհափառութեան: մնեն մի-
այն խնարհաբար բազացինք Զեր Վեհափա-
ռութեան անդէպ մներ զդացած որդիկանակ ար-
գանքն ու. գորովով յայտնել անդամ մը եւս,
զանու օրենք մէջ ուր Զեր Վեհափառութեան
ցոյց առաւած կորովը բազմապատկեց մներ սէրն
ու հրացումը:

Մատուկովի կ համրոյր Զերդ Վեհափառու-
թեան Սր. Սիլոյն, սրտագինս կը մաղթենք
երկար կեանք եւ երջանկագոյն օրեր,

Որով մասմբ որդիկան ամենախորին յար-

գանօք :

Զերդ Վեհափառութեան խօսարն ծառայք
ի դիմաց Հանդանակի Մասնախումքի

Գանձապահ Ատենաղյիր Ատենապահ

Զ. ԶօրԱՅԵԱՆ Կ. ՓԵՅԼԻՎԱՆԵԱՆ Մ. ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

“Հայրիկ այ պատասխանած է հետեւայ սր-
տաւարձ կոնդակով :